

Կ Ե Ն Յ Ա Ղ Օ Գ ՈՒ Տ Բ Ա Ն Ք

Բ Ա Ն Ա Լ Ի Բ Ն Ա Կ Ա Ն Գ Ի Տ Ե Լ Ե Ա Յ

ՇՈՂԻԱՑՈՒՄՆ.

Շոգիացումն ինչ է :

— Շոգիացումն կամ գոյորշացումն կրսուի՝ հաստատուն կամ հոսանուտ մարմնոյ մը շոգի դառնալը, ինչպէս ձիւնը կամ ջուրը արեւուն տաքութեամբը շոգի կդառնան :

Ի՞նչ է շոգին :

— Ո՛ր եւ իցէ հաստատուն կամ հոսանուտ գոյացութիւն որ կազ դարձած է՝ շոգի կրսուի :

Հարկ չէ հեղանիւք մը եփ ելլէ՝ կազանալու համար. վասն զի ամէն հեղանիւք ալ ո՛ր եւ իցէ աստիճանի տաքութեան մէջ՝ անդադար կազ կը դառնայ. եւ անա այս կազերն են որ շոգի կրսուին, եւ կզանազանին մնայուն կազերեն՝ ինչպէս են բրուածինը, ջրածինը, բորակածինը եւ այլն :

Ինչո՞ւ համար երբոր վառ կրակի վրայ ջուր քափես, կամ պաղ ջրի մէջ կարմրցած երկաթ խորես՝ շատաչում կեցի :

— Վասն զի Ա., ջրոյն յանկարծ շոգի դառնալը,
— Բ., կրակին կամ երկրքին յանկարծ պաղիլը,
— Գ., երկու մարմնոց իրարու հետ զարնուելովը պատճառած ընդհանուր ալլայութիւնը՝ օդուն մէջ շուտ շուտ ու աստիկ բրբոմունք կհանեն : Յոյն ծանր բրբոմունքներովը հաստ ձայներ կեցին. իսկ շուտ շուտ բրբոմունքք սուր եւ շջոզ ձայներ կհանեն :

Ինչէն է որ հասարակ աղը երբոր վառ կրակի վրայ նետուի կջրբերտայ :

— Վասն զի Ա., աղին բիւրեղանման բերրիկներուն մէջ գտնուած քիչ մը ջուրը յանկարծակի շոգի կդառնայ ու ջրբերտոց կհանէ :

Բ. Աղին հաղորդարարութիւնը այնչափ քիչ է որ կրակին տաքութենէն աղին ամէն մէկ բիւրեղեայ մասնիկները կձաքըռտին :

Ինչէն է որ ջուրը կրակին տաքութենէն շոգի կդառնայ :

— Վասն զի կրակին տաքութեամբը ջրոյն մասնիկները ամենամանր պղպշակներ կրամ-

նուին, եւ ասոնք օդէն քերել ըլլալով՝ ջրին երեսէն շոգիի ձեւով կը շոջին վեր կեցին :

Շոգւոյն տաքութեան աստիճանը եփելած ջրոյն տաքութենէն աւելի վեր կեցի՞ քէ չէ :

Ոչ. ջուրը եռալ սկսելէն ետեւ ո՛րչափ ջերմութիւն որ ընդունի՝ ամէնն ալ կգործածէ շոգի դառնալու, այնպէս որ ձեւացած շոգին նոյն աստիճանի տաքութիւն կունենայ՝ ինչ աստիճանի որ տաք է եփ ելած ջուրը :

Ջերմաչափին վրայ անգգայի եղած ջերմութիւնը ծածուկ ջերմութիւն կամ ջեր կը սուի :

Շոգիին մէջ աւելի շատ ծածուկ ջերմութիւն կայ քան քէ եռացեալ ջրին մէջ. բայց ջերմաչափին վրայ գգայի եղած ջերմութեան աստիճանը երկուքինն ալ մէկ է :

Ինչէն է որ փայտը, քարը եւ ուրիշ անոնց նման նիւթեր շոգի չեն դառնար :

— Վասն զի կարծր մարմիններէ կազմուած են, եւ անկարելի է անոնց մասնիկները այնչափ հեռացընել իրարմէ որ իրենց ձգողութեան պարունակէն դուրս ելլեն :

Ինչէն է որ կտոր մը քափուրը (քեաֆիրի) օդ տեսնելուն պէս աներեւոյք կըլլայ :

— Վասն զի սովորական պարագայից մէջ զրտնուած ատենը բռական է :

Ինչո՞ւ համար սառը՝ խիստ աստիկ ցուրտերու ատեն կկծկըտի :

— Վասն զի հալելէն առաջ կշոգիանայ :

Մետաղները բոջականութիւն ունին, կամ որ նոյն է՝ կը շոջուին :

— Այո. գրեթէ ամէն մետաղներն ալ բոջական կըլլան երբոր տաքեան :

Սնդիկը զրոյին վրայ եղած ատենը կը բոջի. իսկ կապարը, զինկը, արծաթը, ոսկին եւ այլն, երբոր ձերմակ ջերմութեան աստիճանին հասնին՝ այն ատեն կը բոջանին :

Ի՞նչպէս կզտեն զինկը եւ ուրիշ մետաղները՝ բորեցընելով :

— Հողէ կամ քափծու եղջիւրի մէջ դրած՝ մինչեւ

որ ճերմակ կարմրութիւն առնէ կտաքցընեն . այն առեն շոգիները կերբան եղջիւրին վզին մէջ կիտանան , եւ զուտ մետաղը կաթիլ կաթիլ կվագէ :

Նոյն կերպը կրանեցընեն նաեւ սնդիկը անագէ եւ ուրիշ քիչ բոջական մետաղներէ զատելու :

Զուրը ինչպէս կգտեն բնալուծական գործարաններուն մէջ :

— Թորանոց ըսուած գործիքով : Կրակի զօրութեամբը զուտ ջուրը շոգի դարձած վեր կեցէ , իսկ օտար նիւթերը բորանոցին տակը կնստին ու դիրտ կըլլան :

Ինչէն է որ երբեմն կաթիլ մը ջուրը տաքցուցած երկաթին վրայէն կգլորի կվագէ՝ առանց ամենեւին հետքը ձգելու :

— Վասն զի անոր տակի մասը շոգի կդառնայ , եւ այն շոգիով կաթիլը երկըրին երեսէն վեր կմնայ :

Ինչէն է որ կաթիլը երկըրին վրայ կգլորի :

— Վասն զի երկըրին տաքցած երեսին վրայէն անցնող օդը զինքը առաջ կըշէ :

Դերձակը կամ լուացարարը ինչո՞ւ համար արդուկը (իւրիւ)քիչ մը բուքով կըրջեն որ իմանան բաւական տաք ըլլալը :

— Վասն զի գիտեն որ երբ բուքը երկըրին վրայ փակչի՝ բաւական տաք չէ . անոր ներհակ՝ երբոր բուքը երկըրին երեսէն գլորի երբայ՝ ըսել է քէ ուզածին պէս տաք է :

Ինչէն է որ երկաթը աւելի տաք է՝ բուքին անոր վրայ գլորած առենը՝ քան երբոր վրան փակչի :

— Վասն զի երբոր բուքը երկըրին վրայ գլորի՝ ըսել է քէ երկաթը բաւական տաքութիւն ունի որ կաթիլին տակի կողմը շոգի դարձընէ . ընդ հակառակն՝ քէ որ բուքը չգլորի , ըսել է քէ երկաթը այնչափ տաք չէ :

ՀԱՆՈՒՄՆ ԵՒ ԼՈՒՅՈՒՄՆ

Ի՞նչ է հայումը կամ լուծումը :

— Հաստատուն մարմնոյն վիճակը փոխուելով՝ տաքութեամբ հեղուկ դառնալն է :

Կապարի կտոր մը որ տաքցընես , ինչէն է որ առաջ աստիճանաբար կկակղնայ ու ետքը կհալի :

— Վասն զի տաքութեամբ կապարին մասերկանց ձգողական ուժը կամաց կամաց կպակսի :

Ամեն նիւթ ալ տաքութեան մասնաւոր մէկ աստիճանին որ հասնի՝ միշտ նոյն աստիճանով կհալի քէ ոչ :

— Այո , ինչ կերպով ալ կրակը տաս կհալի . բայց այլ եւ այլ նիւթերը այլ եւ այլ աստիճանի տաքութեամբը կհալին :

Օրինակի համար , սառը զրոյի աստիճանին կհալի . — ճերմակ մոմը 68 աստիճանի . — կապարը 354 աստիճանի . — ծեծած (անգղիական) երկաթը 1600 աստիճանի , հարիւրամասն ջերմաչափով :

Ի՞նչպէս կըլլայ որ մետաղներուն զօղուածքը տաքութեամբ կբաժնուի :

— Վասն զի այլ եւ այլ նիւթոց հալականութիւնը նոյն չըլլալով՝ դիրաւ կգատուին իրարմէ . ուստի կապարը պղինձէն կգատուի՝ բոլոր զանգուածը չափաւոր ջերմութեամբ տաքցընելով . այն առեն կապարը կվագէ , իսկ պղինձը կմնայ ծակոտկէն կտոր մը :

Ինչէն է որ սառը արեւուն տաքութենէն կհալի :

— Վասն զի տաքութիւնը տառիւն մէջ մտնելով՝ բիւրեղներուն մասնիկները իրարմէ կզատէ , եւ անոնց յարակցութիւնը այնչափ կպակսեցընէ որ կարծրապինդ սառը հեղուկ կդառնայ :

Թէ որ տառիւն վրայ՝ զինքը հալեցընելու չափ շատ եռացեալ ջուր լեցընես , սառին տաքութեան աստիճանը չաւելնար . բայց քէ որ վրան սառին պէս պաղ ջուր լեցընես , այն խառնուրդին տաքութիւնը մէկէն կբարձրանայ . ինչ է սառը պատճառը :

— Երբոր սառին վրայ եռացեալ ջուր լեցընես , տաքութիւնը կգործածուի հաստատուն մարմինը հեղուկի դարձընելու . իսկ երբոր նոյն ջուրը պաղ ջրի հետ խառնես , տաքութիւնը կգործածուի անոր ջերմութեան աստիճանը աւելցընելու համար :

Ամեն անգամ որ մէկ նիւթ մը հաստատուն վիճակէն հոսանուտ վիճակի կանցնի՝ շատ մը ջերմութիւն կկորսուի :

Օրինակի համար , սառով լեցուն աման մը վառ կրակի վրայ դիր , տաքութեան աստիճանը ամենեւին չաւելնար՝ մինչեւ որ բոլոր սառը հալի : Բոլոր այն տաքութիւնն որ ամանին կտրուի , քերես մէկ ժամի չափ , ծածուկ ջերմութիւն կը դառնայ , այս ինքն բոլորովին կգործածուի սառը հալեցընելու՝ առանց աւելցընելու տաքութեան աստիճանը :

Ինչո՞ւ համար մոմը տաքութեամբ հալելէն առաջ կկակրղնայ :

— Վասնզի տաքութիւնը աստիճանաբար կկուսեցնէ մասնիկներուն ձգողական զօրութիւնը :

Ինչո՞ւ համար երբոր մոմ, ճարպ եւ ուրիշ նիւթեր հալեցրես, անոնց դոսի մակերեսոյքը աւելի առաջ կհալի քան քէ մէջտեղը :

— Վասն զի իւղային նիւթոց հաղորդարարութիւնը այնչափ փոքար է որ ջերմութիւնը դժուարաւ կմտնէ անոնց զոյացութեանը մէջ. ուստի հալելէն առաջ կկակրղնան ու կամաց կամաց կհալին :

Ինչէ՞ն է որ մետաղները գրեթէ մի եւ նոյն ժամանակի մէջ՝ քէ մէջտեղէն եւ քէ ջորս դիէն կսկսին հալիլ :

— Վասն զի անոնք լաւ հաղորդարար են, եւ մեկ մասին տաքութիւնը իրենց զանգուածին մնացած մասին ալ կհաղորդեն. անով մետաղներուն մէջտեղն ու քովերը գրեթէ նոյն ատենի մէջ կհալին :

Ինչէ՞ն է որ փայտն ալ մետաղի պէս ջհալիլ :

— Վասն զի փայտը տաքութեամբ կլուծուի, ու կազ՝ ծուխ եւ մոխիր կղառնայ, եւ այլ եւ այլ մասերը բոլորովին կզատուին իրարմէ :

Փայտը կսկսի լուծուիլ՝ 140 աստիճանին մօտ :

Ինչո՞ւ համար երբոր ջոր կերակուրներն անագէ ամանի մէջ ուզես տաքցրես,՝ անագը տաքութենէն կհալի :

— Վասն զի անագը քիչ մը տաքութեամբ կը հալի. այնպէս որ կերակուրները եփելու պէտք եղած տաքութիւնը բաւական է ամանն ալ հալեցրելու :

Թէ որ անագէ ամանի մէջ եղող կերակուրներ եփես, ամանը ինչո՞ւ ջհալիլ :

Վասն զի եղին շոգիացմամբը ամանէն շատ մը տաքութիւն կպակսի :

Ի՞նչ պատճառաւ անագէ կարսաները ջին հալիլ՝ երբոր կրակին վրայ դրուին :

— Վասն զի կարսային մէջի ջուրը շատ մը տաքութիւն կծծէ եւ ամանէն դուրս կտանի պղպշալովն ու շոգիացմամբը :

Ինչո՞ւ համար մեծամեծ կարսաները երկըրէ կամ պղնձէ կշինեն քան քէ անագէ :

— Վասն զի երկարն ու պղինձը անագին պէս քիչ տաքութեամբ ջնն հալիլ :

Հասարակ (զաղղիական) երկաթը 1300 աստիճանին կհալի. — պղինձը 1010 աստիճանին, — անագը 230 աստիճանին :

Ծ Ա Ռ Ա Գ Ա Ր Մ Ա Ն Ո Ւ Թ Ի Ի Ն

Մեր բերեցողաց մեջէն պատուաւոր է ազգին պէտքը ճանչցող անձինք շատ անգամ խնդրեցին մեզմէ որ Յրագրոյս մէջ երբեմն երբեմն հրատարակեմք նաեւ ծառադարմանութեան, երկրագործութեան, մետաքսաբանութեան եւ շերամասնութեան վրայ այլ եւ այլ յօդուածներ : Յօտարամիտ փութամբ անա կրցածնուս ջափ կամակատար լինել նոցա՝ դիւրին ոճով, ծառադարմանութեան սխեմով :

Ծառադարմանութիւն (arboriculture) կըսուի այն գիտութիւնը որ կսովորեցնէ քէ ինչպիս պէտք է ծառերը մշակել ու դարմանել, եւ երկրագործութեան մեծ ճիւղերէն մեկն է :

Ընդհանրապէս ծառ կկոչուին այն ամեն տունկը, որոց բունը (աղան պիտէնի) փայտի կարծրութիւն ունի եւ գեթ քանի մը տարի կապրի : Բուն ծառ կըսուին անոնք, որոց բունը բաւական խոշոր կըլլայ եւ բաւականապէս ալ գետնէն կբարձրանայ առանց ճիւղեր արձակելու. եւ թուփ (աղաջնրփ) կանուանին անոնք, որոց բունը ոչ այնչափ մեծ կըլլայ եւ ոչ այնչափ բարձր, եւ անմիջապէս խարսխէն կսկսին ճիւղ արձակել :

Բուսոց եւ արմտեաց պէս մարդուս կեանաց ամենահարկաւոր են նաեւ ծառք. վասն զի ինչ կըլլան ամեն տեսակ շէնք ու շինուածք եւ մերենական արուեստք առանց փայտի : Եւ այն տեղերն ուր հանրածուխ չըկայ, ինչ պիտի վառեն քէ որ ածուխ շինելու փայտ չգտնուի : Ծառերը օգտակար ու հարկաւոր են նաեւ չչ միայն իրենց բաղբրաճաշակ բիւրատեսակ սլետաղներովը, այլ նաեւ անոնցմով շինուած զինուով ու տեսակ տեսակ ըմպելիներով, որպիսիք են օղի, ցրի, ամբրաւօղի, խնձորօղի, տանձօղի, եւ այլն :

Սակե գատ ծառերը հարկաւոր են նաեւ օդոյն բարելատունութեան հաւասարութեանը համար, ուստի անտառախիտ ծառախիտ տեղեր՝ ծառերուն շուրթին գոճութեամբը ամառուան տաքութիւնը այնչափ հրատաօր չըլլար. մմեռուան ցուրտն ալ ոչ այնչափ սաստիկ, որովհետեւ օղին ցրտութեան բոլորովին գետին իջնալուն արգելք կըլլան : Գիտնալու է նաեւ որ ծառուտ տեղուանք շատ աւելի քիչ է երաշտութիւնը կամ ջորութիւնը. վասնզի փորձով խմացուած է որ ծառոց բազմութիւնը ամպերն դեպ իրենց կրաշէն ու ա-